

# ՕՐԻՓԻԿՈՒԹ

## ՀԱՅՐԵՆԵԱՅՑ

Ինչոր Խմբագրութեան և Տնօրէնութեան կը մերաբերի պէտք է ուղղել առ ՊԵՏՐՈՍ ԲՈՐՅՈՒՔԱՆ ԵԱՆ, Պօվս Մէրձանը Խմամ - Ալի Խան, թիւ 4: — Անվար նամակ կամ ծրար կը մերժուի : Օրագիրն ամէն շաբթու հինգշաբթի օրերը կը հրատարակուի : Գեցամնեայ շըշմնին դիմը 20 լուրունոց արծուն մէժիմէ կը նուխուկ վճարելի, ամէն թիւէ կրնան սատրագրուիլ : — Դուրս Երթալիք Օրագրայ Ճամբառ ծոխը առնողին փրայ է : — Ծանուցման առզը + զուրուշ :

ԲԱԺԱՆՈՐԴԱՅՐՈՒԹԻՒՆՔ ԿԲՆԴՈՒՆՎԱԿՆ Կ. ՊՈԼԻՄ Օրագրայ գրասենեակը : — Թէֆեղ Մէծարդոյ Ավելաննիք աղա Երեցեան : — Զմիւնիա Արշալուայ գրասենեակը : — Թէքիրտաղ Պ. Յագւոր Ֆէսլեան : — Կէյվէ, Օրթադիւղ, Ղընջըլար Պ. Խաչատուր Մանուկէլեան : — Տրապիզոն Պ. Խաչատուր կը մասեան :

## ԵԶՐԱՅԻՆ,

Մինչեւ յարդ Սահմանադրութեան գործադրութիւնը ուշանալուն համար թէ Մայրաքաղաքիս աղդայիններէն եւ թէ գաւառներէն գանդատանաց ձայներ կը լուսին . կը յուսանք որ այս կէտը Սահմանադրութեան գործադիր Յանձնահայութոյ աղդառէր անդամաց ուշադրութենէն չվրիպիր :

Կը լսենք նաեւ որ Թաղական խոր հսուրգներէն մէկ քանին ընտրելեաց յանչ կը չեն պատրաստեր տակաւին, եւ չի պատրաստենան պատճառն ալ Սահմանադրութեան հրատարակմանը սպասելին է եղեր :

Ըստ մեր՝ այս պատճառը պատրաստակ մ'է միայն, գործը ալ աւելի ետ ձգելու համար . բայց երանի՛ թէ մեր կարծածին պէս լրլար :

Եթէ մեր այս ըսածը բացատրութեան եր կարօնի, սա գիտողութիւնը կրնայ սրդաբայնել ըսածնիս, թէ որ տարս յոյս կամ կասկած մ' ունին, Սապատռական լրագրոյն մէջ հրատա-

րակուած Սահմանադրութեան փոփոխեալ կէտերը կրնան աշքէ անցնել, որով կարծենիք ամեն բան կը դիւրանաց, եւ հարի չմնար Սահմանադրութեան հրատարակմանը սպասել:

Կը լսենք որ Եէնի - Գ. ամիու լնակող Հայագդի հարուստներէն մէկը թաղին եկեղեցւոյն եւ աղջկանց գպրոցին 40,000 զրուշ կուտայ եղէր, մեռնելին ետեւ իր մարմինը եկեղեցին թաղուելու համար . սակայն թաղեցիք դէմ են այս բանին :

Ենք այս կէտին մէջ երկու բան կը նշնորենք :

Ա. Այսօր թէ որ յիշեալ անձը այս չափ գումարով եկեղեցին թաղուելու իրաւունքը ձեռք բերէ, շատ հաւանական կերեւայ մեղի որ վաղը ուրիշ մ'ալ 40,000 կամ ալ աւելի եւ կամ պակաս տալով նոյն իրաւունքը ուղէ ձեռք բերել նոյնակէս ուրիշ մ'ալ, տակաւին մէկ ուրիշ առանց ստակի եկեղեցին թաղուելու համար վէճ յարուցանէ, որ սնապատէն բան մը չէ :

Բ. Սովորութեան եկեղեցիները քաղաքներու կամ դիւզերու մէջ ըլլալոն համար՝ ըստ առողջապահիկ օրինաց գերեզմաններն ալ քաղաքներէ եւ դիւզերէ դուրս ըլլալ որոշուած է, եւ աս ալ անոր համար որ՝ որովհետեւ մարդուս անշընչացեալ մարմինը թաղուելէն ետեւ, կըսկի մարմինն ու ուկորները փատիլ եւ հոտիլ. ասովի ինչպէս յայտնի է, մեր չնչած օդը (որ միայն թթուածին ըստած տեսակն է, եւ այն ալ մէր գործս տուած բորակածին ըստած օդէն<sup>4</sup>, մաս պակաս) հարկաւ կ'ապականի եւ մինչեւ կ'ապառի եւ զանազան վատագաւոր ու մասհացուցիչ հիւանդոթիւններ՝ ալ առաջ կուգայ, մանաւանդ Ենի—Գաֆուի պէս խոնաւ կիմայի մը տակ այս հետեւութիւնը անցուսալի չէ անշուշտ :

Մեր այս ըստածէն՝ ինչպէս յայտնի կ'երեւայ, առողջապահիկ կանոնաց բոլորովին հոկառակ է :

Յիշեալ անձը եթէ ուղէ, նայն դրամը յառաջադիմութեանը կինայ գործածէլ, որ անշուշտ մեծ չնորհակալութեամբ կինդունովի, եւ ասովի իր անունը աւելի կ'անմահանոյ. վասն զի մարդ մեռնելէն ետեւ՝ եկեղեցին թաղուելէն կամ չժաղուելէն ի՞նչ շահ, եւ թէ մարդս յաւիտենականութիւն առաջնորդողը աւելի մարդու դուս դործին ու հաւատքն է, քան թէ եկեղեցին թաղուիլ:

Կը յուսանք որ մեր ըրած դիսուզութիւնը ծանր չերեւելով մեր առաջարկութիւնն ալ ընդունելութիւն կը դառնէ յիշեալ անձէն :



### ՅՈՐԴ ՈՐ ԳՈ.ԱՏԻՍՈ.ԸՍ.ԱՐԹՈՒՐ.Ա.Ն

Մարդկային ընկերութեան ծագումն մինչև հիմա անոր ընթացքին պատմութիւնը անանկ զարհութելի և ցաւալի իրողութիւնները կը ներկայացնէն:

որոնց պատճառը ուրիշ բան չէ, բայց միայն դաստիարակութեան կամ դասահարակութեան հիմնական զրութեան պակառութիւնը : Ասիկայ առաջին հայեցածքով աչքի զարնող իրողութիւն մ' է, որ ընդհանուր ազգաց պատմութեան ուրուագիծն է կրնանք ըսել, վասն զի միւսները երկրորդական ու երրորդական և՛ կէտեր են : Այլ ձգենք մենք հիմա անցեալին պատմութիւնը ընդհանուր պատմութեան մէջ, վասն զի մեր նապատակը ոչ պատմազրութիւն ըսել է հոս և ոչ ալ մեր անցեալին վկայ ընդհանուր գաղափար մը տալ, բայց սա շատ իրաւացի կը թուի մեզի որ ներկային բազմազան ու ցաւալի իրողութիւնները՝ զորս մէր աչօքն իսկ կը տեսնենք շարունակ, անցեալին ծնունդն է միայն :

Բասձնիս հաստատելու համար շատ մը ապացոյցներու դիմութու հարկ մը չենք տեսներ ամենեին, վասն զի հանապահութեայ այն ամեն ընտանեկան վրդով մունքները, անփորձ և իրենց վսեմ ու որբազան պաշտօնին անյարմար ծնողաց անուզիդ և վասակար գրութիւններն ու սկզբունքները, մարդկային ընկերութեան ոչ բարւոք զարդարմանն ու յետադիմութեանը համար եղած ու ծագած գլուխերը, շահասիրութեան՝ անձնասիրութեան՝ գտուզ հազարտութեան և փառափիռութեան ատելի ևս և մարդկութեան և քրիստոնեութեան արատ քերոզ ախտերը, անխիզն զրայարտութիւնք, անմեղ զրհեր, անհաջու ատելութիւնք և զաղագագոզի դաւազգութիւնն իսյն իսկ մեր ըսածը կը հաստատեն : Հետեւաբար ի՞նչ պակառութիւններ և ընտակար օսվորութիւններ զկան որոնք դաստիարակութեան պակառութիւնն միւսները ըստ ըրած ըլլան ժողովուրդին մէջ :

Իրաց այս վիճակը անշուշտ յեզա-



անսնց ճշմարիտ դաստիարակութեանը :

### ԹԱՏՐՈՒՆ

ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹԻԹԻՆ

ՏԵՇ ԹԵՇ 14.

Ուրեմն ժողովուրդին բարոյականութեանը համար անանկ դրութիւն մը հարկ է, որ հիմնական՝ միանգամայն զուարձալի՝ պարզ ու փորձառնական ըլլայ, այսինքն անանկ զբութիւն մը՝ որուն մէջ բովանդակուած ըլլայ դարուս գաղափարները՝ օգտակարութիւն և յառաջազիւմութիւն, և իրօք ալ անանկ որէտք է ըլլայ. վասն զի ինչ օգուտ կրցան ընել մինչև ցարդ բարոյականի համար խորհուած ու աւանդուած այնչափ իրարուներհակ և բարոյականութեան ընութենէն տարբեր զբութիւնները, և ի՞նչ արդիւնք կրցան առաջ բերել բաց՚ի իրական վասներէ, և բաց՚ի մարդկութեան և քրիստոնէութեան մէջ մնութընել տուած ամօթալի խորութիւններէ և կոյր նախապաշարումներէ :

Որ և է զբութիւն հիմնական ընելու համար միայն բնութիւնը զննելու և զանի առաջնորդ ունենալու է. վասն զի ընութենէն զատ՝ ի՞նչ բան անփոփոխելի օրինաց կ'ենթակայի: Աւսի ժաղովուրդին բարոյականութեանը համար բնութեան անփոփոխելի օրէնքները դիտելով՝ անկէ առնելու է բարոյական դաստիարակութեան հիմնական սկզբունքը:

Փորձառութիւնը կ'ուսցնէ մեզի, որ դրութեանց սխալումները բնութիւնը չընելէ, այսինքն դիտողութիւն ընելէ առաջ կուզայ, և ի՞նչ է դիտողութիւնը, եթէ ոչ փորձառութիւն:

Ըսել է որ, որ և իցէ զբութիւն որ բնութեան օրէնքներէ դուրս ուրիշ օրինաց վրայ հիմնելէ, ո՛չ այնչափ օգտակար է և ոչ ալ հիմնական:

Բնութիւնը մեզի աղէկ վերահասութրած է, որ մարդուս բարոյականութիւնը ուղղելու համար անոր պակասութիւններն ու յատկութիւնները աղէկ գիտնալու է: Ո՞րչափ անխոչեմ ծնողքներ և անհմնւտ դաստիարակներ սխալած և խիստ մեծ գժուարութեանց պատահած են իրենց զաւակաց կամ աշակերտներուն բարոյական դաստիարակութիւն տալու մէջ, և յուսահատ ձեռնթափ եղած են իրենց պաշտօնը կատարելէ՝ զանոնք աւելի վնասակար մնորութեանց մէջ ձգելով: Այսոց անհամար օրինակները անպակաս են, և մենք անձամբ իսկ ականատես եղած ենք թէ դպրոցը եղած ժամանակնիս և թէ անկէ գուրս ուրիշ պաշտօն վարած ատեննիս և մինչև հիմա ալ նոյնը կը նշմարենք տակաւին:

Ո՞րչափ ծնողքներ և դաստիարակներ իրենց զաւեները կամ աշակերտները մուլութիւններէ զգուշացուցած ատեննին անփամ իրենք իրենց օրինակաւը մնորուցոցած չեն իրենց զաւեները կամ աշակերտները:

Մէկ քանի տղաքներու պատահեցանք՝ որոնք բառականապէս կարող են բարի կրթութիւն ստանալ, բայց ասոնց բերանը այնչափ լի էր պիղծ հայհոյութիւններով՝ ինչպէս շափահաս՝ բայց սրիկայ մը, ասոնց ըրած պիղծ խօսքերնուն պատճառը հարցնել տեղեկանալով՝ սա պատճառը մէջ բերին թէ՝ այս խօսքերը մեր ծնողացմէ սորված ենք, որոնք շատ անգամ բարկացած ատեննին կը զուրցեն, և եթէ գէշ խօսքեր ըլլան ասնք, հարկաւ մեր ծնողքը կը զգուշանան ընելու: Տղայոց տուած այս պատասխանը հետաքրքրութիւննիս շարժելով՝ ըսածնուն ստուգութիւնը անձամբ ուղեցինք փորձել, և առիթը բերաւ որ ստուգեցինք, թէ տղայոց մեզի տուած պատասխանը ստոյդ էր: Եւ ասանկ ո՛ւ-



ԱՀԱ ՀՐԵՇՏԱԿԲ

### ՀԱՅՈՅՍ ՀՐԱԿԻ ՐԱԿԱ

Կ ՆՇԱՆ ՍԵՐՈՅ ԵՒ ԽԱՎԱՋՈՒԹԵԱՆ

#### ՅՈՐԴՈՐ

ԱՅ

### ՀՈՅԱԿԱՋՆՈՐԴԻՄ

Բա՛ւ է Հայկաղունք,

Արիւն եւ մրցմունք,

Սուր՝ տւար՝ նախանձ,

Արտաստուք եւ լաց.

Բա՛ւ տոտելութիւն,

Զրկանք մատնութիւն,

Կործանումաւեր,

Եւ անբառ զոհեր.

Զի մէկ Առուեծոյ, մէկ Կահապետի,

Մէկ Եկեղեցոյ եւ մէկ Հայրենեաց.

Որդիք եւ եղբարք մէկ սիրտ մէկ արիւն,

Խնչու ատենք զիրար, ի՞նչու, Հայկաղունք.

Շատ է, Հայեր շատ,

Խնչ որ մինչեւ ցարդ,

Տեսանք կրեցինք,

Արիւն թափեցինք:

Օ՞ն պանդուխտ Հայեր՝ ի մի սիրտ աշխայժ,

Մեր հէ՛գ Հայրենեաց նոր կեանք տանք եւ ոյժ.

Օ՞ն ի բաց մըննք անձնական պատիւ,

Եւ ՀԱՅ Աղջութեան, բերենք միշտ պատիւ,

Օ՞ն ի բաց մըննք եւ շոն անիրաւ,

Եւ ոէր Օտարին, բայց ոչ Հայրենեաց,

Թող ալ պարզուին դրոցք Հայերու,

Թո՞ղ համերոյ ճօնեն Հայերն իրարու,

Վկաց մէղ երկինք, ալ սիրենք զիրար,

Վկաց Հայրենիք ալ չ'ատենք զիրար.

Ասուած Հայրենիք,

Եւ Հայ ազդութիւն.

Ալ թո՞ղ զրուեն,

Մեր աշխայժն արիւն.

Մեր սիրանու հոդին,

Եւ ոէր կաթողին:

Հայկաղունք թունդ՝ ի թունդ,

Վաղենք յառաջ գունդագունդ.

Յաշխոյժ՝ ի սիրտ՝ ի ոէր՝ ի վատ,

Յառաջ երթանք խումբ՝ ի սիրտ:

20 Մարտ 1862:

Ծանոթ Այս ոստիաւոք տուանմինն ալ աբուածէ:

— Տօռ —

### ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Սէրսէր Աէջոփսի

ԵԱՆԻ

### ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՅ

Գաղղիացի Էօժէն Այս անուն երեւելի զրագէտին "Թափառական Հրեայ", անուն հռչակաւոր հեղինակութիւնը՝ որ արդին շատ լեզուներութարգմանուածու մեծ ընդունելութիւն գտած ու մեծաւ ախորժանակը կը կարգան, Միւնատիի էլքինաս դադարեալ լրագրին Խմբագիր արժանայարգ Կարապէտ Աղա Փանուեան հմուտ զրագէտը առհասարակ ամենուն զիւրահասկանակը ընելու համաշ հայերէն տառերով մեծ յաջողակութեամբ և ընտիր ոճով ֆաճկէրէն լեզուի թարգմանած և տետր առ տետր ամսոյս ութէն հրատարակել սկսած է քառածալ զիրքով և մաքուր տպագրութեամբ:

Կը յուսանք որ ազգասէր և մեծարգոյ Թարգմանչին այս օգտակար հրատարակութիւնը ընդունելութիւն կը դանէ Աղջոյհասարակուենէն, ինչպէս որ արժանի է ասանկ սքանչելի զործ մը:

Թափառական Հրեայի ամբողջին զիւրն է 2 Օտանանեան լիրա, մէկը կանխիկ և միւսն ալ զրքին կէսը տպուած տաեն վճարելի. իւրաքանչիւր տետր 16 երեսէ կը բարձրանայ և կը ծախուի 100 փարայի. իսկ գաւառներու համար 40 զը ծախու ծախոք պիտի տունուի:

Այս օգտակար զործը կը հրատարակուի ամեն հինգշաբթի օրերը: Ստորագրութեան տեղերն են, կ. Պօլիս Մեծարգոյ Թարգմանչին սենեակը Վարագծի խանին վերիյարկը թիւ 1 սենեակը, իզմիր, Մանուկ աղա, Խաչիկեան. Խամբնէ, Թորոս աղա Յոհաննէսեան. Պրուտա. Կարապէտ աղա Փափաղեան. Աւոարիա; Յակոբ աղա Փանուեան:



ԿԱՍ . Բայց, ինքը զինքդ զսպէ՛, մեր  
կորստեանը պատճառը ըլլաւ կուզես :

ՐԻՑ . (առանց մատ դնելու) Ես կը փա-  
փաքիմ որ . . .

ԿԱՍ . Ե՛հ, ապերա՛խու . . . Ես որ-  
շափ կը հոգամ . . . քեզի ամենեւին փոյթ  
չէ . . .

ՐԻՑ . (Քէնին ցայտելով) Ո՛հ, մէկ դէ՛  
ընեմ . . . մէկ դէ՛ընեմ . . .

ԿԱՍ . Մարդ կուգայ . . . կ'աղաշեմ  
զդոյշ եղիր . (Երեւէն ժամանուած) :

### ՏԵՍԱՐԱՆ Զ.

ՆՉՅՆԵՐԸ, և ՍՊԱՍԱՌՈՐԸ

ՍՊԱ . Մարգիղը կուգայ . (Է՛տ թոշո-  
էբեաց) :

ՐԻՑ . Աայէ՛, նայէ՛, կասդոն . . .  
ի՞նչ զարհուրելի դէմքով կուգայ :

ԿԱՍ . Ռիցյա՛րտօ :

ՐԻՑ . Դիսոէ՛ . Խոլճին անհանդատու-  
թիւնը երեսէն յայտնի է :

ԿԱՍ . Ռիցյա՛րտօ :

ՐԻՑ . (Քնարիքն ժամանուած) Ներէ՛, բա-  
րեկամ . . . ներէ՛ . . .

### ՏԵՍԱՐԱՆ Է.

ՆՉՅՆԵՐԸ, և ՄԱՐՔԻԶ

ՄԱՐ . (Համաց, համաց ժամանուած) Ի՞ն-գայ :  
ՀԵՆԴ անադրին ի՞ն նայի, ի՞լ հառացէ, արհեւ-  
դառարին ի՞ն նայի եռտը ի՞ն նարի : ) Աօ՛տ  
եկէք : Դուք այն արհեստաւորներին էք  
որ բանտին մէջ իմ . . . իվաէկօնտային  
համար նոր սենեակներ շինեցիք, այնպէս  
չէ :

ՐԻՑ . (ցած) Եր աղջիկը կոչելու չի հա-  
մարձակիր :

ԿԱՍ . (ցած չայնով) Լուէ՛ : (Բարձր Մար-  
տիքն) Այո՛ տէր :

ՄԱՐ . Որչափ ատեն աշխատեցաք :

ԿԱՍ . Քանի օր :

ՄԱՐ . (Քնարիքն) Այնջափ օրուան

մէջ . . . Կատէկոնտան տեսաք :

ԿԱՍ . Այլենեւին, ան բանտին մէջ  
արգիլուած էր :

ՄԱՐ . (Տորմակելու նշաններ ցուցնելու  
եղուց) Շատուո՞ր էիր :

ԿԱՍ . Ահ հոդի :

ՄԱՐ . Ջեր պահանջումն ի՞նչ է :

ԿԱՍ . Ահաւասիկ, տէր, ցուցակը :

ՄԱՐ . (առանցին հը կարուաց ցուցակը) Շաբա-  
շուն անդամներին ցուցակը :

ՐԻՑ . (ցած չայնով) Ավ տեսնե՞ս բարե-  
կամ, ի՞նչպէս կը մորմորի անդուխ հայր  
մը, որ իր անմեղ աղջկանը բանան իր  
ձեռքովվը շինել կուտայ :

ԿԱՍ . Ճշմարիտ է . . . բայց կաղա-  
չեմ լուէ՛ :

ԿԱՍ . (Գլուխը գէր ցւցնելով) Ո՛վ  
կայ հոդ :

### ՏԵՍԱՐԱՆ Ը.

ՆՉՅՆԵՐԸ և ՍՊԱՍԱՌՈՐԸ

ՄԱՐ . (Աղաւատարին) Աս ցուցակը ալին-  
տեսին առւր, եւ ըսէ որ այս մարդոց ըս-  
տակը տայ : (Աղաւատարին հէբեաց) Երբ որ  
կուզէք տնտեսին գացէք, որ ձեր ստա-  
կը վճարէ :

ԿԱՍ . (Քնարիքն էլուած) Շնորհակալ ենք,  
տէր : Երիթանք :

ՐԻՑ . Այո՛ այո՛, երթանք :

ՄԱՐ . Քիշ մը կեցէք :

ՐԻՑ . (ցած չայնով) Ի՞նչ պլոտի ըսէ :

ԿԱՍ . (ցած չայնով) Համբերէ, տես-  
նենք :

(Շաբանակելե)

ԽՄԲՍ.ԳՐՈՒԹԵԱՄՄԲ

ՄԻՆՈՍ Մ. ՀԱՅԿ ԳԱՓԱՄՄԱՃԵԱՅ

ԵՒ

ՏՆՈՐԵՆՈՒԹԵԱՄՄԲ

Պ. ԲՈՐԹՈՒԲՈԼԵԱՅՆ

Ա. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆ

Կ. ՊՈՂԻՄ ԻՄԱՄՄ-ԱՅԻԻ ԽԱՆ